

„**ԱՅԵՑՆԵՇՆ ԵՐՊՈՆԵՑԳԻՏԱԿԱՆ ՀՐՄԵՐԱԳԹԹԻՐԻՆ,**
Հիմնարկութեան Յանձնաբռնմբ կի
խնդրէ մեղմէ ծանուցանել Յարգր հայ
Հասարակութեան եւ Յապելի խմբազու-
թեանց իր բարին շնորհավայրութիւնը ձևուն
արկութեան ամեն կողմանէ ցցց արտ ած
Համակարգութեան եւ աժակցելու խոստանոց
որով առաւել եւս քաջալերածած՝ կաշամ-
սի այս օգտագույն նպատակին հանելու առ-
մեն միջոց գործադրել: Առզուած բազմու-
թիւ հարցումներն առ այժմ լիուլի գործա-
զննել անհիմարկի ըլլառով՝ միայն այսափ կը
լոյսնէ, որ չանձնաբռնմբն գիտաւորու-
թիւն ըստի այժմէն իսկ մեծ դրամազութ-
իազմելու եւ ասոր շահն յափազային գոր-
ծադրիւն. այլ իրը 6000 Գրամք վերա-
պաշեալ զրամապլուս մը միայն առ այժմ
ունենայ իրեւ պահեան (réserve), իսկ առ-
քի զատ գումարածն ըստ արմամբը բռն-
թեան Վ պահական ժողովցն՝ Հիմնարկու-
թեան նոպատակին գործադրել, եւ չետ-
պեսէ գանձուած նպատակիւրը նցն համեմա-
տութեամբ պահեսափ եւ գործադրութեան
յատկացնել, այնահու որ գործը կարելի ըլլ-
աց ամենամաս ժամանակ լրականացած տես-
մել, եւ միեւնոյն ժամանակ նաեւ գործին
պափայն ապահովըննել: Ցցց արուած
Համակարգութեանն այնափ է որ Յանձնա-
բռնմի ի վիճակի է յայտնելու թէ այս տարի
սկ կարելի պահի ըլլաց գործադրութեան
կարի: Վ է ի մանրամասն պիտի ծանօթա-
րութիւն հասարակութեանն հրատարակի կա-
ռանարութեանն:

Ար խնդրութիւնը կամքագրութիւններէն՝ որ իրենց աջակցութիւնն օր յառաջ մասուցանեն, եւ այն համապնդին, որոնց մէջ այս մասին գործած է, չափին ի խթագրութեալ զգին ողակն թղթատարան։ Յանձնախամբին յանձնելու համար, որ ետքէն պաշտոնի համարկութեան դիւնքին մէջ։ Հայոց թիւնի թիւն 1124 եւ թիւնի թիւնի թիւն 2959, ինչպէս եւ այլ այս մասին հրատարակեալքն կը խնդրում եմ։

Անուանք մասնակցողաց Զեռագրաց Ցուցակին հրատարակութեան։

4. Պր. Յ. Անդրէասեան
5. Պր. Ս. Խամբազէնեան
6. Պր. Ա. Նշիմազարեան
7. Խշնան Գուիժուն Լուսինեան

8. Աղովտիացի Քննեդիքստանի ի Վիճակա
 9. Գրավ. Գրաւրիհ Միւլլեր
 10. Լազարեան Ճեմարան
 11. Պր. գ.ր. Խալաթեան
 12. Գրավ. Տր. Պ. Ֆ.Շմակեր

ԽՄԲ. "ՀԱՆԴԻՍԻ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ

Վիեննա, 25 Ապրիլ, 1895:

Աւատրիա այժմ՝ անսկնկայ տպակորութեան ներքեւ կը գտնի: Ասպիր 4ին վերջացած բղեկն խորհրդարանի պատգամասորաց մասնակն ընտրութիւնն անցուասի ելք մ'ունեցաւ, որ Վերենայի ժողովրդական մեծամասնութեան խորհեց եղանակին ու համազանց հաւատարմի թարգման կը հանդիսանայ: Այս ընտրութեանց ժամանակ՝ «Քրիստոնեայ-Հնկեռական», ու «Գերմանական ազգային», միացեալ քրիստոնեայ ժողովրդական կուսակցութիւնը՝ առաջնորդութեամբ արուունական ու դատարանական փաստագան 8ը. Լուէկէրի եւ Վիեննայի համալսարանի մաստենադարանապետ 8ը. Կէսանին մարտ կը մէկը ազատամիտ կուսակցութեան ում: Մեծ էր վերջույթում ասպաֆում, եթք Մարտ 28ին «Հրէլի կողքի, ըստած Լէօռուլշղատ» (Վիեննայի թ. Թատր) գ. ընտրող շրջանակի մէջ 1 քրիստոնեայ թէկնածու՝ Ասպիր 1.-3. թ. շշանակին մէջ (ընտրողներն էին պետական պաշտօնաներ, խնարճագոյն կղերն եւ ուսուցիչներ) 25 իսկ Ա. շրջանակին մէջ (հարուստներու դասակարգը) ուրու ընտրելիներու մէջն 1, ընդ ամէնը 27 քրիստոնեայ թէկնածու յաղողոք եւ ան, շահնորդ 19 նոր շրջանակ: Այսպէտուց 34 տարիէ ի վեր բղընք խորհրդացին մէջ ամբողջ ազատամիտ կուսակցութիւնն 61 ծայնի փոքրամասնութիւնն եղաւ ու անոր յաջորդեց վերջինեալ կուսակցութիւնը 46 ծայնի գորութեամբ: Հնորութեանց այս եւքը յինքեան տարօրինակ երեւոյթ մը չէ: Աստրիական ազատամիտ կուսակցութիւնն ի մասնաւորի

Վիեննայի հասարակութեան մէջ համակրան կը վստել՝ պիհաւորաբար այն պատճառու, որ փափմի միապետական կուռավորութեան գեղծումներուն դէմ՝ ժողովրդեան շահները կը պաշտպանէր։ Սահմանադրական վարչութեան հաստատուելուն ետեւ, պետական խորհրդանոցին մէջ 70ական թուականներուն բացարձակ տիրապետութեան հասնելով, սկսած իրոքի ազատութեան դէմ մարտիր եւ իսկոյն կղզիացուեցաւ քրիստ. Կողմանակցութիւններէ. Վերջ ի վերջոյ ժողովրդեան վրայ գորգուրաբէ դադրելով՝ դարձա երկրպագու հրէականութեան, որ այլ շափի հասաւ մինչեւ յիշեալ ընտրութեանց յստած. Տր. ՈՒհինէր Վիեննայի պատասխտ փոխ-քաղաքապետը՝ չնայելով այս զայրավիթն, որ Վիեննայի հասարակութեան մէջ կը տիրէ ընդունէմ՝ հրէականութեան եւ նոյնին պաշտպան ազատամիտ կուսակցութեան, համարձակեցաւ ժողովրդի մը մէջ ի լուր աշխարհի գուշել՝ թէ այժմեան վվճակն տժգոնները թող գաղթեն՝ այսինքն արեամբ պաշտպանած հայրենիքն, ընականաբար ի սէր հրէականութեան։ Ազատամիտ կողմանակցութեան այժմ քայլած պատունները արդինք են իր ցանած սերմերուն։

Սալցպուրկի ու Վէլսի քղզէն նոր հոգրանի պատգամաւորաց ընտրութեան ատքի յախուտեցան ազատամիտ կուսակցութիւնները. Վէլսի քրիստոնեայ ժողովրդական կուսակցութիւնը մեծամասնութեան հասաւ, իսկ Սալցպուրկի մէջ ազատամիտ տիրապետող դիրը չունին։

Գերմանիոյ կայսրը Մարտ 26ին ի Քրիստօնիուէ միծ հանդիսութեամբ սուր մը լնձայեց Փիսմանքին՝ առիթի իր ծննդեան 80դ ապրելաբին։ Կայսրը Փիսմանքին խօսած ծառին մէջ զուրը անուանեց «Նշանակ այս անաւոր շինութեան ժամանակին, որուն ծեփի՝ արին ու երկաթ էր, միջոց մը, որ իւր ծառայութիւններեք չի զանար, եւ թագաւորաց ու իշխաններու ծեռքով՝ հարկաւորութեան ատեն — նաև դէպ ի ներքինը մղուելով — հայրեննեաց սերտ միմինը պիտի պահանէ այնպէս, ինչպէս երբեմն նոյն միութեան առ արտար առաջնորդած է։»

Այս օրս կուսակցական դիմադիր աղաղակներու խորհրդուինի մէջ եղիտասարդ կայսրի աւելի եղանակազրկը վարմինը մը կարելի չէր պասսել։ Գերմանիոյ պետական աւագամուղմանին էվլուով գահներէցին տեղ, կենդրոնի անդամ պատասէր Փոն Պուլ-Պէրէնպէր ընտրութեան գահներիցութեան պաշտօնին։ Էվլուով Փիսմանքի շորհնարելու ինդրոյն պատճառու հրաժարած էր այս պաշտօնէն։

Ազրի 17ին կնքուեցաւ ի Սիմինուգէրի ծննատանի ու ծարոնի մէջ հաղաղական դաշնորդը։ Հետեւեան են էական պայմանները. Ծննատանը 200 միլիոն դէնէլ (հարոր = շորջ 60 դր.) երթեւ պատերազմի ծափ պիտի մարէ. պատերազմին գրաւուած երկիններն այլ եւս ծարոնի ստացուածք պիտի նկատի. Բէգինկն ու 5 նահանգին արտաքին վաճառականութեան մաստչելի պիտի մնէ, եւ — յանձն պիտի առնու ծարոնի հետ պահանող ու յարծակողական դաշնորդ մը կնքել։ Այս դաշնագրութիւնն առիթ տուաւ եւ դեռ պիտի տայ եւրոպ. պիտութեանց միջամտութեանը։ Ասոր գիմաւոր պատճառն է դաշնագրութեան այն յօդուածը, որուն համեմատ ծարոն պատերազմին ստացած երկինները, Բրոդ-Արթոր նահանգին պատարը ու Լիաու-Դունկ թերակղզինի պիտի գրաւէ։ Ուսուածան, Գերմանիա ու Գալիֆա արդէն պաշտօնապէս յայտնեցին իրենց տժգոնութիւնը։ Ազրի 23ին այս երեք պետութեանց ներկայացուցիչներն ի Դպայո՛ ծարոնի փոխանորդ արտաքին գործոց պաշտօնէնին պատշաճ ճեւով յայտարարեցին իրենց պետութեանց ազգարարութիւնները։

Թերթի մը առուած տեղեկութեանց համաձայն քիչ ժամանակէն պիտի մտնեն ոռու սպաններ Մոնտէնէկորից զինուրական ծառայութեան մէջ կայուն բանակ կազմակերեւելու եւ պահպաններու նպատական։ Ժամանակը ու ուսական պետութիւնը պիտի նոգայ, եւ կ'ըստի թէ Քախանեան Զարն արդէն սոյն նպատակին հարկ եղած միջոցներն իր կտակին մէջ մասնակի որած զլայ։ Կազմակերպէլ քանակը պիտի բաղկանայ 12 գնդէ իրաքանչիւրը՝ 600 զինուոր, որոնց կայան-

Ներք մեծաւ մասամբ պահմաններու վրա պիտի ըլլան: Այս 12 գնդերու միջնորդութեամբ զինուրական կրթութիւն պիտի ընդունին Մոնղէնէկրոյի զինաւրաքար սպաններն ու բովանդակ օգորչը, որ բաժնաւած է 8 բանակներու ընդ ամէնց 49 գնդով: Խորոշու մանրամաննութեանց վրա խորներու նպատակն աբամաթի Խոտիխա կրթուած մոնղէնէկրոյի սպայներ ծողվեցան Զէլինէյ: Ն դիպուածի այս զալափառն իրական մարմնացում մը ստանայ, Մոնղէնէկրոյի 250.000 փոքրիկ ժողովուրդու յառաջադիմական համակրեցի բայց մ”ալած կ’ըրայ:

Գաղղիոյ եւ Ասպեխայի մէջ վերջին ժամննակն անսպական են տարածայնութիւններ: Արդէն ափիքեան ինդիքներու մէջ Գաղղիա դիմադիր ուղղութիւն մ”առած է Ասպեխայի նկատմամբ: Կայ այժմ այս երկու պետութեանց մէջ ինդիք մ”ալ աւելցաւ: Գաղղիա՝ իբր հնտեւանը իր Միամի հետ ունեցած պայքարին՝ Պիրմասի ու Սիամի մէշտեղ փոքր տէրութիւն մի հնատատել կ’ուզէ: Տարկ չկա ըստել թէ Անգղիացիք այսպիսի հիմնարկութեանց նշանակութիւնն կ’ըմբռնեն եւ յանձն կ’առնուն փոքր ի շատէ ուստարգել պլազու: Խնդիրն որոշելու համար Տարկ եղաւ սահմաններ որոշել եւ այս նպատական անգղիական-գաղղիական յանձնախումբ մի կազմիւցաւ, որ նոյնական ցամաքին վրայ իր գործին սկսաւ: Այժմ Տիմեթ տուած տեղեկութեանց համեմատ թէ յոյն կայ, որ այս յանձնախումբն իր գործը շուտով աւարտէ, որովհետեւ գաղղիացի ու անգղիացի անդամներուն մէջ յաճան քանակութիւններ կը ծագին գլխաւորաքար այն պատճառաւ, որ Գաղղիացիք քրիստոնական հողամասին վրայ զինուրական կայան մը հաստատելու հնտամունքն էն: Ընորդի Գաղղիացուց ըստնած այս ընթացքին՝ կըստի թէ Անգղիա մինչեւ անզամ Գանկ-Լունկ գործ որկելու հարկն տեսակ ուրաւ:

Եթէ ստոյք են “Ավիեն”, լրազրի գրածները՝ Ծուռիոյ ու Ճարոնի մէջ զի՞նական ընկհարում մէջ մօտպարտ կարեցի է նկատել: Այս թէրթը կը ծանուցան թէ 22 որոսկանին ևս 360 միունո-

թով, Տանդերծ Տամապատասխանող պատերազմիկ նաևագներու թուռլ այժմ՝ ձարձոնի մօտ կը գտնուին, որոնք գաղղիական նաևրու ընկերակցութեամբ՝ 610 թնդանօթի պատկառելի ոյժը կը ներկայացընեն։ Բաց ասէք 20.000 զինուոր ուսուական ցամաքային բանակ մի՛ – ծարուական արքիթերազոսի հիմասկալումն էնսայ կղզոյն գրամման համար տրամադրելի կացած է, ուսկից յարմար ժամանակին ծարոնի վրա կորուակի յարձակում մը կարենք է գործել։ Իրեն այս լուսով զմբռնելով ազմանափ չ'երեւար, որ Անգլիա՝ Ասից՝ մէջ Ոուսաց մշտատեւ ախոյեանը՝ ասիական արկի ինդորյն վրայ տարելը կը մտածէ. այսպէս Standard ու Times լուսովնի երկու պատկառելի թերթերը կը հակառակին այն գաղափարին՝ թէ ծննաստանի ու ծարոնի մէջ երած ինդորյն Անգլիայի միջամտի ընլաւն՝ աննպաստ ըլլայ իր շահերուն, — որ կը նշանակէ՝ թէ Անգլիա չէզոք զիքը մը կ'առնու, որպէս զի եթէ ծարոնի երուպական պետութեան մը հետ պատերազմի բռնուի, իոր չէզորութինն օգտակարակէն շահարուծ։

סְנָאָתָן

ՕՐՈՅԻ ՊԵՐԵՎԱՆ

ՊԱՏՄԱԿԱՆ — Մ. Թոխաթեցւոյ Ողբ ի վերայ
Հայոց աշխարհին Ուսակաց, 131:

Աշխարհագիրը — Խական 137:

ԹԳԵԿԱԿԱՆ. 93 ԺՈ ԹԳԵԿԱԿԱՆ ԿԱԿԱՆ

13 112

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ — Դրանսիլուանիոյ Հայոց մայրա-

քաղաքը (Պատկերով). 149:

ԳՐԱԿԱՆ — «Հայ լրագրութեան պա

Մէկ քննադատութնան առթիւ. 154:

ԲԱՆԱՏՈՎԱԿԱՆ — Որբն. 159: — Ժառեր. 159:

"Այսնեան արուեստոիտական հիմարկութեան. 160:

10 NOV 2004 01 500 000 100

ԱՐԵՎԱՏՅԱՆ ՀԵՂԻՆԻ ԽՈՒԹԻ 160:

Digitized by srujanika@gmail.com

A decorative horizontal border featuring a repeating scroll or floral motif in black ink on a white background.

16. Планы для финансирования

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵԿԱՏԵՐԻՆՈՎԱԾ ԽՈՍՎԱԿԱՐԱՔԻ

Հ. Ա. ՓԱՇԵԼ Վ. ՊԱՐՈՆՅ

111-11-07-2015